

Սիսակ Գրիգորեան. Ա Ալբրայի Պատմութեան :
Օճակի Երևանութեան. Ա Արեւսգ. Ա Ալբրայի
պատմ. Բ Գաղչ. :
Գնորդ Կարտիկեան. Բ Թուարան. Բ ԳրաՏարտ. Բ
Յայրաթիւն Հայաստան. Ա Պատմ. Ա Բնական
պատմ. Ա Հայ. Ա Գծաք. Բ Արեւ. Բ Աշխարհ. Բ
Երեւ. Բ Տաճ. Բ Գրեմ. :
Գիրգոր Հարութեան. Ա Տաճ. Բ Թուարան. :
Կարտիկեան Մայրապետ. Ա Աշխարհ. Ա Թու-
արան. Ա ԳրաՏար. Ա Երեւ. Ա Գրեմ. Ա Գաղչ. Բ
Պատմութեան :

Ա ՏԱՐՈՅ ԵՐԵՎԱՆՈՒԹԵԱՆ ԳԱՐՆ

Կոսիկ Ազարեան. Ա Գաղչ. Ա Թուարան. Ա
Տաճ. Բ Բերտոնեակաճի :
Պօղոս Անանեան. Ա Հայ. Ա Գաղչ. :
Յովսէփ Կասապեան. Ա Հայ. Ա Ալբրայի
Պատմ. Ա Աշխարհգ. Ա Պատմ. :
Արշակ Կարաւանեան. Ա Բերտոնեակաճի, Բ
Աշխարհ. Բ Գաղչ. :
Յակոբ Կարապետ. Ա Չայեանի Երաժշտու-
թեան :

Անտոն Սիւսանեան. Բ Ալբրայի Պատմութեան :
Արամ Փարպեան. Բ Ալբրայի Պատմ. Բ Տաճ. Բ
Բ Պատմութեան :

Պօղոս Անանեան. Ա Բերտոնեակաճի, Բ
Թուարան. Բ Հայ. Ա Ալբրայի Պատմ. :
Յովսէփ Անանեան. Ա Թուարանութեան :

ՄՐՅԱՆԱԵՐ ՊԱՏՐԱՆՈՂԱՆԵՐ ԳԱՐՆ

Գեղամ Արմիւնեան. Ա Ար. Գր. Պատմութեան,
Ա Տաճիկի :
Յակոբ Կարապետ. (Փաբ) Բ Բերտոն. Բ
Հայ. Բ Թուարան. :
Ծղոնակոյ Մարգարիտեան. Ա Թուարանութեան,
Բ Հայերեկի :
Յովսէփ Հարութեան. Ա Երեւ. Երեւոյցու-
թեան, Բ Ար. Գրոց Պատմութեան :
Հրամի Պարպեան. Բ Տաճ. Բ Գաղչ. Բ Ար.
Գր. Պատմ. :
Դղանդիս Պիղորեան. Ա Աշխարհգ. Ա Գաղչ.
Բ Թուարան. :
Ռաֆայէլ Պոյաճեան. Ա Հայերեկի, Բ Գաղչ. :
Փիւռ Սարգսեան. Ա Բերտոն. Գ Աշխարհգ. Բ
Ար. Գր. Պատմ. :

ՄՐՅԱՆԱԵՐ ԺԱՂՆՈՅԻ ԱՇԽԱՏՐՏՆԵՐՆԵՐ

Հրամի Քոյիսեան. Ա Հայ. Ա Գաղչ. Բ
Աշխարհգ. Բ Տաճ. :
Օճակի Պարպեան. Ա Աշխարհգ. Ա Թու-
արան. Ա Տաճ. Բ Բերտոնեակաճի :
Ցիլորս Նոյեան. Ա Բերտոն. Բ Աշխարհգ. :
Պարտոս Արիմեան. Բ Թուարան. :

Յիշեալ մրցանակներն բաժանուելն ետեւ
մնացեալ աշակերտաց ալ փութոյ ե քաջակերու-
թեան մրցանակներ բաշխուեցան :

Պատկապներու ցնծութիւնն կը տեսեր, երբ
յանկարծ Գեր. Ղեւոնդ Արքեպիսկոպոս՝ խօսքն
աշակերտաց ուղղելով՝ կարճ բայց իմաստալից
յորդոր մը տուաւ, խրատաւեղով զերեւոյ որ փոյթ
ըլլան ուսմանց մէջ. վասն զի եթէ ուսն ազգի հա-
մար ճշմարիտ տուանք անհրաժեշտ հարկ մըն է այս
օրս . որչափ եւս առաւել մեր ազգին համար, է յոր-
ում ազիտութեան ֆրանսերն ամեն օր ձեռքով իսկ
կը շըլտափախ : Այս խրատական յորդանքերն
վրայ սկսաւ բազմութիւնն ցրուել եւ վարժարանի
բակին ու հերթանցներու մէջ զովանալ : Երկու ժա-
մեն պարտիզն դուռը կը փակուեր, որմէ դուրս ելած
էին հարեւաւորներն իրենց Տես սանձեղով զեղեցիկ
ու շքեղ հանդիսութեան մը յիշատակն, որ ամ ըստ

ամէ վարժարանի հակադրուող յառաջանալովն՝
ժողովրդեան համակրանքն ալ յայտնապէս կ'առա-
ւելու : Կը յայտնենք նաեւ հրապարակաւ մեր շնոր-
հակալութիւնն ամեն ազգայնոց՝ որք իրենց պա-
տուազգի ներկայութեանքն պատուեցին Աիեննա-
կան Միխիթարեանց վարժարանն, եւ դարձեալ նոր
պէ՛ եւ զորութիւնն սուրի աշխատարաց, վասն զի
յուզին թէ ազգային կրթութեան ու յառաջորդ-
մութեան համար եղած իրական աշխատութիւն-
ներն պատուել ու քննհատել զիտմ Ալբր. :
Հ. Գ. Մ.



ՈՂԵԳՐՈՒԹԻՒՆ

ՅՅԱԹ Մ'Ի ՅՅՂՍ

(ՈՒՂԵԳՐՈՒ ԵՆՇԱՍԱՆԱՐԱՆԵՐ)

(Հարձակո՞ւմի՞ն)



Մայիս Եի առաւօտն ի Տփղիս արթնցայ : Հա-
զարուակի ծրագիր ունէի ձեռքիս մէջ : Կուզէի
Առաւջին բողեկն գուշակել՝ թէ ինչ ապաւ-
որութիւն պիտի թողուն վրաս Ռուսացայց մը-
տար որ կենդանուի եւ նորս այնչափ բարձրն խօ-
սող "իւրեկիւնցիւն" :

Պայծառ եր օրն, արեւը սենեկին պատու-
հանէն ամենայն առաւօտութեանը ներս կը յարզեր.
կառքերու եւ մանուկաց ձիանիք երկաթուղւոյ
(tramway) աղմուկն սկսած էր արդէն ակնաջ խա-
ցնել : Առաջնէ զործս գրաւուցի փողջը դիտելն ե-
ղաւ : Ուշաբթի թիւնս շաբաթն պարտուին զի-
մանց կառուցածքն Թամանցեանց Բերժուսեայի
տանգուղին երկու կողմէ՝ մտադաճող Ասիաներու
վրայ հաստատած կանթեղներն, Grand Hôtel
աշխարհիկ նշանաւոր երեւոնեան նշադրանքն վրայ
կանգնած էր քաղաքային վարչութեան զեղեցիկ
շէնքը, ամբարկանքն կ'սկսէր խոնարհանալ : Երբ
վերջը դուրս ելայ, տեսայ որ Հայոց երկու ըւրջ-
դրամական հաստատութիւնն, Թիֆլիսի Աւետար-
ան քանի եւ Փոփոքորջ՝ իւրիկ Ընկերայինն պատ-
դակին շատ մտ, նորս թեւեւրը կը կազմէին :

Ինչպէս որ կանխաւ որոշած էիք, բարեկամ
ներս մին ժամը 10ին պիտի զար եւ միասին պիտի
երթայինք շառիկ մտեղ : Իս բոլորովին պատրաստ
էի, բայց նա զեւ չէր երեւաւ : Ինչպէս պատշաճ
եւ սկսայ քաղաքը դիտել : Զգիտեմ ինչպէս է ու-
րիշներու համար. բայց եւ երբ կ'ըզգնէրս զգայի
անմանօթ քաղաքի մը մէջ, ուր դիտեմ եւ ոչ մի
ծանօթ ունէի, եւ ուր զեւ ամենայն ինչ օտար էր
կնէ, տեսայ մի տարութիւն, ամերութիւնն եկաւ
վրաս, եւ այնպէս յիշեցի զՄութում : Այս քառնե-
ղութիւնս փարատելու համար, սովորութեանս
հակառակ՝ զլանիկներն ետեւէ ետեւ կը վառէի ու
կը փճայնէի : Չու կը զուարճեցեր միայն բնակչաց
առողջ տեսնել ու բարձր հասակը. հաստապարտ
մանուսնող իրատ շատ կային : Բայց որպիսի թէ այն
ծամանակ եւ թէ այս գիտեցի : Տփղիսի աղաքու-
ղիւն էին աւելի զեղեցիկները :

Ժամը 11ին գնացինք Ալեքէի տպարանն, ուր կը բացվէր Արծրունւոյ յարեւելի տունտըմբ. բութեանց՝ Կարգարտիչ մասնախմբը: Եւ ոչ մէկու Տէտ ծանօթ էի այն տեղ: Յայտնեցի՝ որ կը բաշխայի Կարգարտիչ մասնախմբին անգամներն մէկուն Տէտ տնտնուի, եւ զիս ներկայացուցին Պր. Յովսէփ Յիբարանեան, որ տպարանին տնօրէն սենեկին մէջ գտնուած թղթերով ին պարզուկ գրատպանի առջև նստած՝ աչի աշուղ գրագած էր: Պր. Յիբարանեան, որու Տէտ ապա աւելի սուր յարարեցութիւն ունեցող, շատ քաղցրորակ, բարկիրթ երեսասարկ էր: Փոքր ինչ յեղայ ներս մտաւ Ալեքի եւ Յարցաւ ամառներէմ երան երանդուն խմբագիրն, Պր. Յիբարան Կարարանց, որու Տէտ նոյնպէս ծանօթացանք: Իսկ նոյն թերթերուն բուն խմբագիրն, կամ՝ իսկ Ռուսաստանց՝ զի՞նչուսր աշխատակցին, Պր. Դաւարան Ալպիտանցին Տէտ, որ մեր գրատպութեան մէջ ծանօթ է թէ՛ իրեւմանկալով եւ թէ՛ իրեւ վերապատան-մանեանգիր, եւ Տէտեւեայ որ միայն առիթ ունեցայ ծանօթանայ: Պր. Ալպիտանց երկայնաՏտակ անձնաւորութիւն մի է: Տարւոյն արդէն այնխառն: Իր բարաստածքն ու վարձանքն այնպէս պարզ եւ անպատշաճ են՝ ինչպէս իւր գրքին ու. անն, նոյն իսկ ամենալաւով գրական քննադատութեանց մէջ. Դեռ իտալք կը շարունակէի Պր. Կարգարեանցի Տէտ՝ երբ կանգնեմ մէկը թե՛ իսկ զարկու. եւ անձնու ասուս: Եւսեւ քարայր: Անձնանով երեսասարկ մի աշխուժ դէմքով եւ շիկագոյն ճարտաք: արու շարժմանց եւ իտալանքին մէջ մեծ անձնախոստաՏութիւն եւ Տամարանկութիւն կ'երեւայ: Եւ կ'պարտատուէ բոլոր թէ՛ որու Տէտ պատիւն ունի՝ խոսելու, երբ նա յայտնայ իւր մակնայն՝ «Մարտմանց, Մշակի զի՞նչուսր աշխատակցի, կամ՝ ինչպէս Տակտակ բանար զի՛ք կ'անուանէ՝ Արծրունւոյ aller ego խաշատար Մայրամանց էր:

Ալեքի տպարանէն գնացի Մշակի խմբագրատունն, յայտնութիւն Պր. Արծրունեան: Կեղ փողոցի մի վայր երեք խմբագրատուն. զոմէ քով են տեղամուտը, Մշակի Իմիջեա (գրացի) եւ Նովո՛ Աթադեմի (ուսու): Դիմեցի Մշակի խմբագրատունը. գանդակն Տեղեցուցի, եւ ծառայ գուրբ բանալով զիս մտացուցեղ խորհրդի մէջ: Այստեղ գիծացու էլաւ Պր. Գրիգոր Արծրունի, իրարու ծանօթ էինք արդէն: Անցեալ տարի երբ առաջնապետը Տրապարտկագիրն Տրապարտած էր Փարիզի Լատագրային դպրոցային ժողովն, (Congrès des gens de lettres), Բարձրունն անցաւ, ուր առաջին անգամ պատիւ ունեցայ իւր մեղքը սեղծելու: Պր. Արծրունի զիս Տրապարտ գահման, աւր նոյն միջոցին Պր. Միքայէլ Թամանյանց կը գտնուէր: Իմ մտնեան փոքր ինչ յառաջ, ինչպէս իմացայ՝ դուրս էին ելէր Տիգրանի Տայ Տասարկութեան Տրապարտկան, արդէ զԱրծրունի կը Տրապարտէին Տետեւեայ կիրակի օրն, Մայիսի օրն, ի պատիւ իրեն արուելու Տանգիտակար ճաշին: Լրտակարկներն Պր. Արծրունեայն քով մնացեր էր Պր. Թամանյան (Աւետարական բանկի կառավարիչը): Այս յարգելի անձնաւորութիւնն, որու Տէտ զիս ծանօթացուց. Արծրունի, ծանօթ է բովանդակ Տիգրանի եւ Ալպիտանց, ոչ միայն իւր

առաջնակարգ գիրքայն, այլ եւ ազգային եւ Տասարակական գործոց մէջ ունեցած երանդուն մասնակցութեամբը:

Արծրունեայ գահման միանգամայն իւր աշխատութեան սենեկն էր: Այն տեղ կ'ընտաններ իւր Տիգրան, այն տեղ գրատպանի վայր կը գրէր իւր յարաններն, կամ կը շինէր այլոց գրատանները: Գահմանը կ'աճ կարասեաց կողմէն նստանկուս առիթ չէր տար. ամենայն ինչ ցոյց կուտար, որ Պր. Արծրունի, նա որ երբեք միջոց չուտէ նշանաւոր Տարատութիւն եւ ամեն դիւրութիւնն ու Տանգիտակ կը վայելէր, այժմ՝ բաւական պարզ կենսոյ կ'անցընէ, ինքզինք նուիրած միայն իւր զարգացմանը, միայն իւր Մշակին: Կէ տամ մնացի այն տեղ այս առաջին անգամ: Արծրունեայն յարտաններ կարգացողն, որ նոյն գրութեանց մէջ կը շարժակ նորս սուր, խիտ, եւ շատ մասին միջոցն. Եւ մայրաքրտութեան Տասած՝ կէտից, ընտանութիւնը, ինչպէս կը գրէ՝ «Մտքի Մտքի» (էջ 86.) անուշա պիտի գրամանայ եր նորս Տէտ խոսելով, տեսնէ զինքը վերին աստիճանի քաղցրաբար, զգուշաւոր, եւ միջին իսկ սիրտով վարձանքով: Բայց այս՝ ցորճն նա իւր գրագիտարներուն, իւր սկզբանց դէմ պայքարի չէ Տանգիտակ խոսակցութեան մէջ: Այս վերին դէպքին մէջ երեսուն կ'ըլլէ բուն Մշակի Արծրունին: Ինք ոչ միայն շղարից կերպով կը գրէ, այլ այնպէս ալ կը խոսի:

Այն օրը կ'իս օրէն վերջը, եւ ժամանակ տնցուցի Բարձրունն ծանօթ երեսասարկ ընկերի մի Տէտ քաղաքը ընդգայելով: Կասաքը Կիւնին (ՌՕՅԵԿ) այսինքն ուսուս Տայ քաղաքայ Կիտու երկուսն. Գնէր Տամանյանցար տնտն էին: Կուր գեան երկուր եւ բաժնէ քաղաքը, զոր Տեղ կամուրջը կը մնացնեն: Այս կամուրջներն միջոց յարեւ կանգնած կայ Արարեանով կամին արձանն, որ երբեմն Փոխարքայ կը Տիգրան, եւ նորս շինութեան եւ զարգացման զի՞նչուսր աշխատողներն մէկն: Կիւնին երեք կամուրջն փայտն ալ կ'անցնէ. վերին թաղը կամուրջն անցնելու. ժամանակ քաղաքը գրեթէ իւր ամբողջութեամբն անցորդին առջ առաջ կը պարզե՛ անխՏանայ տեսարան մ'ընծայելով:

Կիւնին Միքայէլեան փողոցն անցորտ տարու գնդ Տիգրան ամենամեծ պարտեղն՝ Մաշտոյշեր: Միքայէլեան փողոցը, ամենէն երկայնք, միանգամայն իւր ուղղակի Տարթութեանն ու սիրտին եւ տառազանք քաղաքին ամենալաւ փողոցը կը Տամարու, թէ՛ եւ ընտրեալագոյն շէնքերն Տուարտած են Գլուխակ (արքային) եւ Գլուխակի կողմած փողոցներուն վայր: Արտունն ասուած փողոցին վայր է Փոխարքայի պալատն՝ գեղեցիկ պարտեղ ընդպատած: Այսպիսին արտաքին տեղքն բաւական պարզ է, մանուսակ շէնքին միջոց-գեղեցիկ գոյնն. արտեղից անց չէ տար պալատին: Առէրք ծուռուրի է, եւ ընդարձակ սուրյատակ շինուած, ուր միշտ մեծ բազմութիւն կը զբօսուէ: Այս պալատը քաղաքին նշանաւորութիւնն էր կը կողմէ: Այս նշանաւորութեանց վայր վերջը կը խոսիմ:

Մաշտոյշեր, որու նոյն երկուսն միջոցն ժամն Ծ կը զբօսուէ: Տիգրան մեծայայն պարտեղն է: Բայց ոչ թէ քաղաքին այլ կառավարութեան կը

վերաբերի, Գուգե այս պատճառաւ է՝ որ կատարելապէս անհետմամբ վնասիկ մէջ է. ծառայողներն անմաքուր, անկերն անկարգ անձնաց, եւ ամբողջն ընդհանրապէս՝ առանց որչա կարգի եւ յօրհուանոյ: Այժմ այս տեղ պարտելի մուտքն զից եւ կենդանութի մէջ՝ շեղմանազուցութեան գարայ, կայարան եւ պաշտօնեկց բնակարաններ են շինուեր եւ կը շինուին, որով պարտելին տարն աւերակու զից է:

Լուսաստան. Մայիսի 6ին, առաւուս. այս՝ որ տեղի պիտի ունենար յորեւանի հանգան: Ժամը 12ին գնացի Ալքիտի խմբագրատունը: Այցելուաց ահագին թաղմութիւն կը մտար եւ կ'երթ եւեկեր այն տեղ: Այս խմբագրատունն ալ յարմար գիցը եւ մայիսէն բնակարան չունի: Խմբագրատանց մէջ՝ իմ կարծեաք Ալքիտի լուսաստան զիցը պէտք է ունենայ, զէթ արտաքին երեսութեն զառնով. վասն զի քաղաքին լուսագոյն մասն մէջ, Երևանի եւս կոչուած հրատարակի միցայ, (կամ ճշգարտի՝ հրատարակիկ, եթէ է ներքին է), երկրպետն քառաշաճն տան մի վերին գաղտնիկ միցայ հայերեն խոշոր տառերով Ալքիտի գրուած աստուակը կը տեսնէի:

Արք Ալքիտի խմբագրատունն այն որ ունաստեղայ կերպարանք էր տուեր. ամեն կարգի, հաստիկ, եւ սեռի անմէկը կ'երեւային այն տեղ: Գահճին սեղաններուն վրայ զիգուած էին Արծրունի ուղարկուած ընծաները, որոնց թիւը քառասունը կ'անցնէր: Ալքիտիներ կ'ընկերանային ընծաներուն: Առաջարկութիւն կը դուրս երնծաներուն մէջն Մշակի ներքայ աշխատակիցներու կողմն նուիրուած մեծ պատկեր մի, որով վրայ լուսակար կ'երեւային Մշակի նախկին եւ ներկայ աշխատակիցներու գէպերը: Մեղեազը կ'երեւար մեծ գիրքով Գր. Արծրունին, ծաղկապատ. մի կողմը նկարուած էր լոյս եւ հայելի, եւ գրուած՝ 1865, թիւն ու «Մշակ», բառը, իսկ միւս կողմը՝ նկարուած էր գրիչ, գիրք, մամուլ եւ կշիռ, եւ գրուած էր՝ 1890, թիւն: Քառասուն է մի աշխատակից չըլկապուած էին տաղանդաւոր հրատարակարիւր: Այս թիւու մէջ երեք հոգի միայն կային արդէն աշխատանք, Գարբիէլ Սանդուկեան թիւտերագրիչ, Ղազարոս Աղայեան վիպասան եւ մանկավարժ, եւ թշնկապետն Գ. ՅԵՐ-Գրիգորեան: Արծրունայ պատկերին տակ կ'երեւար մեր անծ զիպասանի, Բամբիկի խոհուն գէպը: Երբ անուանը գրէի եւ քնարի վրայ կը հանդիւրէի: Հայոց խմբին քով գեղեցիկացի անուն մ'ալ կը կարգապուեր պետեղ. Գր՝ Ֆան Երկին, որ գեւեղագու էր Հարիտ Բատրեայ Բաթումի Բաթումի գործակալ Առաքել Սարոխանեանի պատկերին քով: Այժմեղ էին նաեւ Գր. Արծրունի կրտսեր եղբայրն Անգրեան Արծրունի, Ասեկնի համալսարանի հանդարանութիւնն ուսուցչակապետ, Խմբագիրը Մ. Փորթուպալեան, Տիգրան Կարսեան, Արփիար Արփիարեան (Հայկակ), Հայոց այժմու առաջին ժողովրդական բանաստեղծ՝ Գրախիլ Գառախանեան, Մակարայի Համալսարանի ուսուցչակապետ Գր. Խաչատրեան, երգիչ Ենթուս Զահալեան, նկարիչ Գ. Խոյնիւնջեան, վիպասան Էժիպակազէ եւ Լեւ, երգիծարան Կառ, եւ այլք: Միւս ընծաներն, այլ-եւայլ պատկերներ, սակայ եւ արժանեայ իրե-

ղէններ, նուիրուած էին զանազան քաղաքներու հայ հասարակութիւններին, հաստատութիւններին, զաստիպարներն եւ մասնաւոր անձեր: Տիգրան հայ սիւնայք սակեայ Ողնի մի էին ընծայած, ներկայաչքներով զԱրծրունի այն գրից մէջ, որ պարտաւ եւ իր վրայ յարձակողները վշերներ խայթելու: Գեշ զաղապար շէր: Էքեղ եւ զարգարուն ուղերձներուն մէջ նշանաւոր էր Բաքուի հայ երիտասարդութեան նուիրուած, որ արժանեայ գեղեցիկ տառերով իրեն մակագիր էր գրած աս երկու պարբերութիւններն, Արծրունայ գործունեութեան ուղղութիւնն եւ սկզբանց պիտի յայտնելով. «Ազատութիւն մտքի» եւ «Ազատութիւն խղճի»: Այս ամեն ընծաներն ժողովարանին (club) ամառային շէքը տարուեցան, ուր պիտի լինէր ճաշկերտը: Զաշկերտի ժամանակեղա համար հարկարար էր ամսակ տունը, որ կ'արժէր 5 ռուբլ. Ճաշը արշաւալ ժամանակէն քանի մի ժամ յառաջ ամսակաց 250 թուերն սպասուած էին արդէն. թոյց մասնակիցի փոփոխողներու թիւն կրկին էր: Զաշկերտը թուրքի էր Տիգրանի հայ հասարակութիւնն: Կարգադիրը մասնաւորաբար ձրի ամսակները բաշխած էր կաշի անանկ, զորոք իբրեւ հիւր էր նկատուել իւր կարգէն լինելու պատեւն արած էին ինչ ալ:

Ճաշի երեքտան յառաջ՝ եւ պարտաւորութիւն համարեցայ ասանձին կերպով շարհարել Գր. Արծրունի իր բնակարանի մէջ, եւ ահագին բազմութիւն գաայ այնտեղ: Այս շորհարուողներու շարքին մէջ ամեն զաստիպար անէր իր ներկայացուցիչը, սխեղով Ազիպայի կառավարչութեան օգնական (այժմ՝ կառավարչակապետ, ГАРБНОНОВА ІСЕТ ВУЮШИИ, gouverneur general) զորպետ Էրեմեանովէն, եւ այլ պաշտօնական բարձրագի անանկաց մէ: մինչեւ հասարակ արուեստաւոր ու կիւրի:

Ժամէ 21/ին արդէն մեծ բազմութիւն խմբեր էր ամառային ժողովարանին մէջ: Անպատկանները հետզհետե կը խմբէին: Ճաշկերտի ընդարձակ զահճին զարգարուն էր ծաղկաներով եւ կանանչ տոտերով, որոնց վրայ կը պարզուէին «Մշակ» եւ «25», իսկ սերանի գիւնին, զահճի մակառն, կախուած էր Արծրունայ մեծագիր պատկերը՝ ծաղկապատ: Պատկերին տակ փառաւոր թի կենտրոն մի էր պարտաւորած Արծրունայ համար: Ժամէ 3ն էր Տիգր: Պարտեղին դուռն մասն ժամանակ Արծրունի իր զիմաց տեսաւ 300 հոգի, որոք «Կեցէ Արծրունի» ձայներով միջ կը թնդակներ: Արծրունին մտեցաւ մի ուս մի սկսաւ ըստերն ձեռքը սեղմել: Երբ եւ ալ նորա ձեռքը սեղմելով ետ կը քաշուէր, տեղ տալու համար սերնդներն, յանկարծ տեսայ որ բարձրահասակ մերուսուր երիտասարդ մի մտեցաւ Արծրունայն, բռնեց ձեռքն, եւ «Պր. Արծրունի, մտապէք անցնելը» գաշկերով համբուրեց զիցը: Ո՛վ է, ո՛վ է, ո՛վ է, այսպէս ծանոթներէս մէկուն: — «Էրբանգազէն է, պատասխանեցին, — Ալքիտի խմբագրութեան սեղան»

Ի Բարձր պաշտօնաւորաց այս յարգանց ցոյցն առ Արծրունի թիւրեւ մասամբ պատճառ ասած լինի Գր. Ալքիտի քննարկն այն միջոցն հրատարակած «Գրիգոր Արծրունի գրիչ, գրիչ, 25 ամսուս Խիմով», զբնդիւր, որ Արծրունին կը նշանակէր որքան զաստիպարութիւն մէջ ինչպէս արգաստի Արծրունայ արշալի սերունդ:

և պիպասան՝ Հառաքելեան Տամար ամենայնարժան վերջինն էր ընտրեր պարտեր, որ բրբեռ Տագեան, սնագեա շէր անշուշտ այն արամագործեան, որով այն միջոցն պատած էր Արծրունց սրբոր. «Մուսանից» ստուեցաւ: Ես չեմ՝ յիշեր այտտեղ թէ քնշ գեպք եր տեղն ունեցած Արծրունցի եւ Հելմանգուղի մէջ, Ի Տարիք բազման ապագիւծ վրայ:

Նստանք սեղան: Արծրունցն ալ կողմ բազման եր յանձնած որովայն եւ ճաշու նախաշահ Պր. Աշ. Անտիսեան. իսկ ձախ կողմն՝ արտակարգութեան ներկայացուցիչն՝ իշխան Մարաշով (Վրացի): Այն տեղ էին Տայ, վրացի եւ ուսւ լրագրայ իմբագիրներն. սակն դասակարգ ուներ իւր անդամներն: Իսկ ես նստած էի Տրեպ Տասարակոթեան պատ. զամաւորին՝ Տփղիսի ուսրբիին քով, զի մացա ունեւաւով՝ Տայ երաժշտութեան ներկայացուցիչն զԱւար-Մուրազ: Մուսայի տան, որ բազմանգամ երաժշտական խումբ մի յատկապէս կանչուած էր այն օրը՝ ձայնակցելու Տամար արտասանելու բարեկազմութեանց: Արծրունի դահլիճի եր մանէր ուսական ազգային երգին ընկերակցութեամբ: Բայց այնչափ պէտք կար կենդանի ձայնի եւ Տագ. բուշն շոր Տարարական գրութեանց ուշադր ունին. գրութեան, որ երաժշտական խումբը շատ աննշան պաշտան ունեցաւ կատարելու: Ընդ սկսանք աղանգերով, ինչպէս ընդ Տանդապէս ստիլթութիւն է այս տեղ: Խոսակցութիւնը դեռ մասնական էին եւ որումս ինչորիս դանաղան պարագայից վրայ: Բազմականց առջին գրումն ճաշարցեցաւ (menu) բաւական արամա կերպով կազմուած էր, կերակուրներու Մշակի լրագրական բաժիններու անունները տալով. զրուակ էր նշոյնէս՝ կարգացուելու ուղիներու կարգացուցալը: Աղանգերի վերջն էիք. ժամանակ էր կապիտանն նեկտորը մէջտեղ Տանելու. եւ ա՛հա սեղանի աամարտպեան՝ իշխանն Ամատունի՝ Արծրունցի զիմպէն ոտք ելաւ եւ բաժնակ բարեկացուց. «Պարտեանք» թագար կայտեր կենացը: Ոտք ելանք. հասանները կենդանացին որք, երբ երաժշտութիւնը ուսական ազգային երգը՝ «Բաժե Յարեա կրանի» (Боже Царя храни!) կ'ածէր. Ուրիշ բոս կարգի կերակր «կենաց» (toast) առաջարկութիւններէ ետեւ եկած էր ժամանակն յորեկումարը պակեթու՝ նորա անցելոյն եւ ներկային նկատմամբ: Իշխան Ամատունի գոչեց. «Յարեկումար Պր. Գրիգոր Արծրունցի կենացը»: Այս բաժանին եր ամբողջ Տանդիսն նպատակը, ընդ Տանուտը սպասուած վայրկեանն եւ յորեկումին ետական կէտք: Անէքն ոտքի վրայ էին. բաժնակ է և՛. նա աղկալից կեցցէներով՝ կը դիմէին իշուկ Ի Տանդիսագիրն յորեկումար: Աղեւորութիւնն ընդ Տանուտը կար: Արծրունի Ի բնէ կարմն Տասակ՝ այժմ հասարակայն ընկալման եր զինքը Տրեպարտող շոր Տարարողն բա իմրին մէջ. Տարիբուտը բաժնակը կը տեղային իր վրայ, սրտից գե՛մ ինքն այլ եւս մեքենարտ ծակ կու. տար իւր բաժնակը: — Եւ երբ ամեն մարդ վերջապէս իւր տեղն զնաց, այն տանն միայն լսեցինք երաժշտութեան ձայնն, որ անունին գիր եր մնացած այն աղկիւն ամբողջ տեւորութեան միջոցին:

Ապա կարգացուցան Տեւագիրներն եւ ուս

ղերմները: Առաջիններուն թիւը մինչեւ սեղանի սկիզբը 125 էր, սեղանի վերջն տրգէն 170 էր եղեր. իսկ ուղիղներուն թիւն էր 34: Բայց թէ առջիններն եւ թէ վերջինները դեռ կը Տանեկն նսեւ Տեւտեւայ օրերու եւ շարաթիւներու մէջ:

Գիւրբին եր մակարեւել օր 125 Տեւագիր եւ 34 ուղիղն ամբողջապէս կարգաւոր Տամար սեղանի տեւորութեան ժամանակը բաւական էին. ուստի կարգացուցան միայն առաջին կարգի նշանուտը անձանց Տեւագիրները. միւս Տեւագրաց տեղերուն եւ մարդկանց անունները միայն յիշուցան: Իսկ ուղիղները կարգացուցան ամբողջ. Ամենէն յառաջ կարգի Պր. Արթնանեւ Փափագեան: Առաջուրակներն Հայոց ուղիղն: Արթնանեւ կարգին մէջ կարգագիր մասնախմբի անգամ Պր. Ա. Եղիկեան կարգաց Հնարեւ Աստղի իմբարգութեան շնորհարարական նստակն, որ կը յաւելար նսեւ. Արիմոյնի Միթիմարեանց Գեւ. Արարճոր բարեկազմութիւնը: Իսկ Հնարեւ Ռաֆոն մի արտուակալը, որ այն օրումս Տամար յատկապէս պատ. զամաւոր էր եկեր Բուլթումի Տասարակոթեան կողմն, կարգաց այս վերջուրն ուղիղն:

Չմտանք սակ. օր մինչ այս ամէր կը կատարուէր, արգէն Տասեր էինք աղանգերին (dessert) երբ սեղանի կտաւովարիլը յայտանք, թէ Պր. Արծրունի պիտի պատասխանէ շնորհարարութեանց: Խոր լուծիւն տիրեց ընդարեակ արահին մէջ. Յարեկումար ոտքի վրայ՝ զգածուած գե՛մով սկսաւ իր շնորհակալութիւնը, եւ պարզ իր սկզբունքներն զոր կը զուտներ եւ կը քարոզէր պատանեկութեան Տասակն: Արծրունցին խօսքը իւր տպաւորութիւն գործեցին ուշադր Տանդիսաններու վրայ, եւ շերտագին ծափահարութիւններով ընդունուեցան:

Հանդիսականներու մէջն ոտք ելաւ Արաց նշանուտը բանաստեղծ՝ իշխանն Ալալի Ծերեռեւիկ, եւ կարճ բայց Տանակարիլն ճառով գրուուած Արծրունցին գործունեութիւնն, եւ երկու գրայի ազգերու՝ Արաց եւ Հայոց Տամարաշխութեան վրայ խօսեցաւ:

Ժամե՛ 7 1/2 անցած էր արգէն. Տանդաուութեան պէտքը եր գզացուէր Պր. Արծրունի ոտք ելաւ, ջերմ շնորհակալութիւն յայտանք սեղանի կարգադիրներուն, եւ Տանդիսականներուն բուռն կեցցէներու տարակներ տակ ծափակեցաւ կարգին մէջ. եւ գնաց փոքր ինչ շուրջ առնելու: Մեկ ժամ վերջն ես կը դաւանար գործեալ Տան, ուր Ի պատիւ իրեն թոտաւորական ներկայացում մի պիտի տար Տայ գերտաւանական խումբը:

Երեկոյեան ժամն 9ին ստուտը բազմութեան առջեւ ներկայացուե՛մ սկսաւ: Կը խաղաւ «Կիւնդի Ննիկ»-ը, կատակերգութիւն 3 արարածումով, Տփղիսի բարբառով. Նի՛ք խաղացաններն ու՛ բայց

Փափագեան այժմ կարեւոր տեղ կը գրուէ Մշակ աշխատակիներու շարքին մէջ: Ինք շատ Տամաւ երեսուտարք մ է: Եւ ծանօթացաւ իւր շարք մ ուսանողներութիւններով Տանդիկան Հայաստան վրայ, զորմէր այժմ կը շարունակէ զպիկներու ձեւով: Կը յորդորէր զՊր. Փափագեան շարունակել իւր ընթացքը նոյն շուրջը, եւ յարատուէլ մինչեւ որ մէկ այս «Կայծերու» շարունակութիւնը...

խաղն ա կատարեցրու թիւնն բառական անձամ էին: Ես առաջին անգամ կը տեսնէի այն խաղը, ուստի եւ շատ քիչ բան կը յիշեմ բովանդակութենէն: Բայց քի փոխարէն՝ երբեք կանգնել չէմ մտնուլ ներկայացուցն վերջն ե հանդես դրած «Կենդանի պատկերը» (tableau vivant): Բեմին վրայ կը տեսնէիրք զԳրիգոր Ածորունի, նոյն Տասանի, նոյն աշխերն, նոյն մարտըն, եւ նոյն զգեստը: Ինչ չըլլապատուած էր ստանկանայ բանտարներով, այսինքն կենդանի Մալիներով, եւ Տայպարմ՝ գոյոր նորա զվինն գեղեցիկ ծաղկեայ պատկ մը կը զներ: Պր. Ածորունի նստած էր ստանկն կարգն, զեմ՝ առ զեմ՝ ունենալով իր մարմնական պատկերն այնչափ նման իրեն: որ քօմի տիկինները ծիծաղելով կը Տայցընէին՝ թէ Էլ Իսկական Ածորունն. բեմին վրայ թէ իրենց մտ: Եւ այս սակեր լուսարարած բենդալեան հրով: Հարկ չէ տակ, որ ծափահարու թիւնն անվերջ էին: Ժողովուրդը կը պահանջուր, որ պատկերը կրկնուր: Բայց երեւի՝ վարդապետն ետեւ տրգէն միջոցներն աւ կայմաճըր ջրուած էր: Ապա գերասան մը գուրեւ հեւա, եւ քի զիմաց հայ բեմի գեղեցիկ ճառով շնորհակտեց Պր. Ածորունայ յոյեղեանը, յիշեալով նորա մտաուցած ծառայութիւններն նոյն նպատակի համար, եւ ճառայեց գեղեցիկ պատկ մը, որու մէջ գեանդուած էր Ածորունայ կենդանազգրը: Պր. Ածորունի պատասխանեց: Կորտ խաղերը լուրջ համար բոլորը վաղեցին զեպ ի բեմ: Ինչ կը խօսէր ցած ձայնով, զողջոջուն՝ այս անգամ: Յայտնի կ'ընես որ թէ այնչափ ցոյցերն ի խոր զգեստը էին զնոյն: Խոսեցաւ հայ թատեր կրթիչ բնաւորութեան եւ նորա մեջ համար ունեցած կարեւորութեան վրայ: զգացուց թատերական քննադատութեան պէտքը՝ թատեր միշտ բարձր պահելու համար, եւ յայս յայտնեց որ Տայ բեմը կը կանգնելու իւր այժմեան անկեալ վիճակէն: Հագին թէ վերջնայեցած էր նա իր խօսքերը, կեցցենները եւ ծափահարութիւններն սկսան եւ երկար ժամանակ շարունակեցան: Ի լրումն անկեայի՝ Ածորունին հանդիսի որակէն գուրտաբարեւցաւ ձեռքերու վրայ, եւ գրուեցաւ իր կառքը: Այսպէս վերջացաւ Մայիսի 6ի հարգէտը:

Հանդիսին նկարագիր տուող յատկութիւններն մէկն ալ այն էր, որ Տասնամյակեց հայ մշակութի բրեյց կողմէն մասնացած էին, ոչ միայն ուղեբաժով եւ բնօրնով, այլ և յայտուկ պատգամաւորութեամբ: Չմուսանալը յիշել՝ որ մեր առաջնգաւոր թատերագիր Պր. Գաբրիէլ Մուշեղեանը, ծաղկեալ թէ ասին գեղեցիկ ճառի մի վերջն բնօրնայեց յարեղևուորին իւր հեղեակութիւններն մի մի օրինակ՝ բնօրն կազմով:

Երբեմնեան նկարագրութեան յաւըրգարար ամբողջութիւնը պահպանելու համար, Մայիսի 6ին կ'անցնիճը ուղեգրի Մայիսի 10ը:

Այն օրը Տիգրանի հայ երիտասարդութիւնն էր, որ բնաւանկան ծաղկեայթ մի կու տար Պր. Ածորունային: Երիտասարդներէն ամենայ ներդրողն յետագեցել եմ մեկնելու Տիգրանի, եւ ներկայ գեանուցայ նմանապէս այն ժամին: Արշալուծ էր նոյն օրը ժամը 11/ին հոգեհանգիստ կատարել հանգուցեալ Րաֆֆիի գերեզմանին վրայ եւ ճաշն

մեիլ ժամն 3ին: Համարմանն օրն էր, օրն անկեւտա: Բաֆֆի թնորուած է Երեւանի կողմած գերեզմաննոցը: Արաք նստայ եւ ժամը 11/ին այնուտեղ էր, բայց ի մեծ զարմանք իմ, ոչ զոր գողտող հագեհանգիստը վերջացեր էր արդէն: Խաշեվանքի եւ Րաֆֆիի գերեզմանին վրայ վերջը էր խօսիլ:

Երիտասարդաց ճաշը կը տարւէ «Բնասնեկան այգի» կողմած պարտեզը, եւ հրաւիրուց էին 100ի շափ երիտասարդներ: շէքը ժամն 3ին հեւա Ածորունի՝ ընկերացութեամբ յայտուկ հրաւիրակներու, եւ ընդունուեցաւ որեւորեալ կեցցեններով: Հայ ժողովրդական երգիչ Ալեք Ալեքան, որ յատկապէս եկած էր այս օրուան համար, ընկերութեան հետ ստաւ երգէլ եւ հնչեցնել իւր ստանկն վրայ՝ վրայ ի պատու Ածորունայ յօրինած երգը: Սրահը զարգարուած էր կոնսըլապատ: Ածորունայ անթոռի գլխին թժարմ պատկ մի կը կախուած: Ամենքս խաղ խաղ մը եղած էր խօսելով, եւ այսպէս իրք Մուսուսայի պատգամաւոր Պրաֆ. Ղաւարբաշեանի գաւուն, որ թէ եւ ոչ եւս երիտասարդ բայց Պր. Մուսուսուկեանցի էր: Մր. Մր. Թատանջեանի հետ միասին հրաւիրուած էր ճաշին: Ածորունայ երկու կողմէ նստան Պր. Ղաւարբաշեան եւ Սուշուրուկեան: Առաջին երկու բաժանիկներն առաջարկուեցան յորեղևուորին կենցալ: Սրահը զղգեցաւ կրկին եւ կրկին ծափահարութիւններով: Ապա Պր. Բենջըլեան կարգաց ուղեբաժի՝ օրերորդաց կողմէն, որուն պատասխանեց Պր. Ածորունի: Երբեքործ մշակներն այսուտեղ եւս ունեին իրենց երիտասարդ ներկայացուցիչները, որոնց մէջնն մէկն առը եղաւ շնորհակալութեան յայտնելու մշակուց գաւուն համար բարեբուցած կեցցեններու մասին, եւ այն ցամաք մի խօսքերը, որ պարզ գեղեցիկ պատկով, կկատար, բայց ծնունած սրտի տղաքի միջոցով էր, շատ առեւել մեծ ազդեցութիւն գործեցին, քան թէ արտասանուած լինէին մեծ ազդին նարտաստի բերնով:


Այս ինձ եւս իրաւունք տրուեցաւ խօսելու եւ բաժակ առաջարկելու: Ոտը եղայ: Համուտտ կերպով յիշելն ետքը մեծանուն հրապարակագրին անխնայ զործունեութիւնը՝ ծանրայայ նորա մի սկզբունքին, այն է՝ համազգային ձգտման, համազգային գործակցութեան վրայ, առ. «Պարզ տեսնում էր ներ առաջ մի հայ, որ լուսաբոցական չէ, (այստեղ քանի մի զարմանքի բացառանքներ թիւներ հասան ակնշուք.) բայց զգածուած է այն ուղևով, որ կրօմ էր ձեռք բուրդը եւ որը միտանել է նեղ այս սեղանի վրայ... Ընդհանուր զարգաբեր զբոջակով տակ էր միտանն բուրդ ինչնանանալ Հայերէն, ինչ կրօն էլ որ նրաւը գաւանին, եւ այս միտմեծինը հզորապէս կ'օգնէ ապի թարգմանեան եւ մուտարակուն վերածնութեան... Այս ժամանակ որ այս երեւոյթը զյուրութիւն չունէր, կար ժամանակ էլ՝ երբ այլաբար շայքեր թշնամանուած էին, բայց այն օրից որ մեր մեծանուն հրապարակագիրն րուան եւսանդեամբ հեռաց սուսա արեւմտահայերէի համաերշխակութեան կնկարը՝ զգուց, մինչեւ իսկ սահագին փոփոխութիւն տեղի ունեցաւ իրերի այս վիճակի մէջ... Համազգային գործակցութեան զարգաբեր մի շնորհուրութիւն է, որը բնածած է իր հեռուրմ

Պր. Արծրունին. եւ այդ իմաստով էլ ես տալիս եմ կրկին, «չընտրուած թեւ ուսուցիչ քանակն, ինչպէս որ կուշի էին նրան Պետերբուրգի Հայերն իրանց ուղեքնում ... : Այս բարբը Պր. Արծրունին քարոզել է իր հիմնած եւ մինչեւ ընտրուած լինելու յառաջ յառաջ տարած Մշակ լրագրի միջոցով. այդ լրագիրն է եղած միջոց տարածման յիշնայ գաղափարներին. ուստի ես առաջարկում եմ պարզել մեր բաժանկերը Մշակի խաղաղութեան, Մշակի յարատեւութեան եւ Մշակի ազգեցութեան ծառայման :»

Խօսքերուս յաջրեցիքն ծախհատութեան ներ, ինչպէս ամեն խօսողներուն : Եւրը Պր. Արծրունի ուրիշ վտայ կեցած կը լսէր, եւ երբ վերջնացրի՝ խորին շնորհակարտ թիւն յայտնեց : Մասնաւոր անկնիք սերտակամներէն, նոյնպէս ասանկն ուշադրութիւն էին դարձուցեր իմ ճառին : Առջ Զիգանն իմ խօսքերուս վտայ սկսու հոյնիմաս. սաղ երգ մի հնչեցնել, եւ ինչպէս բարբ նորա երգերուն, նոյնպէս այս երգին մէջը մի պարզութեանը քրտնուած թեւ ճակ միացած՝ բաւական սխորտելի ներգանակութիւն կը կազմէին : Զայի շարունակութեան մէջ Պր. Արծրունի զարմեղ սոք էլաւ. եւ նախ Մայիս 13ին Հ. Ղեւնդ Վ. Ալիշանի յիշնամայ գործունէութեան յորելանին առթիւ բաժակ տաւարկեց, որ ընդհանուր գոհութիւն պատճառեց, եւ ապա Մշակի աշխատակիցներուն կենացը : Այնժամէտեւ խօսք խնդրեց Պր. Ղամբարեան, եւ ուստերն լեզուով նկարագրեց Պր. Արծրունի գործունէութեան ոգին : Վերջը խօսեցաւ Պր. Միք. Թամաշեան, նոյնպէս առաւերն : եւ յաջրութիւն մաղթեց Հայ գրականութեան : Զայդ վերջնական պէս, երբ բարբ սոք էլաւ, Պր. Արծրունի մտնցաւ ինձ, եւ թեւս ասնելով ինչպիսի քննող իրեն հետ : Երիտարարութեանն սովակայեց կեցցէնեղով կը հեռուէր մեզ : Այս միջոցն բարակ անկրեւ էր մտերն : Պր. Արծրունի ստիպուած էր զիտարիք քանակ միշտ՝ շնորհակարտութիւն յայտնելու : Համար իրեն եղած համակրական ցոյցերուն, որով եւ ես ստիպուած էի անկրեւնոցովս զինքը պաշտպանել անկրեւն : Այս կերպով ճաշայ սրահէն մինչեւ պարտիզէն դուռն երթալով, այնտեղ միասին նստանք կառք եւ գնացիք իրեն, Պր. Արծրունիդ սուրբ :

(Երբնուիլի)

Կ. ՏՈՒՐՈՒՄ



ՍՈՒՆՆԵՐԵՆԵՐ

ՆՈՐԱՆՈՒՐԵՐ

Ողեկորդող իմ յԱմերիկայ շրջա օրանս միջ :

Նոր սանկներս Ամերիկացոց միտքը շատ գրասու եւ Եւրոպայէ Ամերիկայ շրջա օրանս մէջ ճանապարհորդելու խորհուրդը : Բաղմութիւն քանասացի եւ Անգղիացի գրաստանաբը ընկերութեան մը կազմելու ետեւէ են, որ պիտի շնայ Ազգան :

տեան ուղեկանութեան շարունակութեան տեսչութեան ըստ կարի կարծեմ : Այն գրաստանաբը կ'ուզեն որ նաւերն որ մինչեւ հիմայ նիւ-Եորքէի եւ Լիվերուլի մէջ 3052 մրն (5646 քիլոմետր) ճամբայ կ'ընեն, այսուհետեւ պնակին ճամբայ մը բռնեն, որ ամբողջ նաւանցարութեան գիծը 1700 մրն (2945 քիլոմետր) ըլլայ : Նաւերը Լայպտաքի զեղբերն Ս. Կարոյրի նաւահանգստին ելելով՝ առեմտեան Անգղիոյ ճայրը Միլիթոր քաղաքի նաւահանգիստը պիտի դան : Ս. Կարոյրն մինչեւ Քուիպեք 844 մրն երկարութեամբ երկաթաուղի մը պիտի շինուի : Հիմայ 2իբէկոյէ մինչեւ Նիւ-Եորք շարեկառք 23 1/2 տամանս ճամբայ էր : Նիւ-Եորքէ Լիվերուլ շոյն իսկ արագընելոյ շարեկառքով 6 օր 8 1/2 տամ մը տեւէ. ուստի ընդամենն 7 օր 8 տամ : Իսկ նոր ճրագրի հասնման շարեկառք 2իբէկոյէ Ս. Կարոյր 1 օր եւ 23 տամ կը տեւէ : Ս. Կարոյրն Միլիթորի նաւահանգիստը 3 օր եւ 13 տամ մը է ըսել 5 1/2 օր : Նոր ընկերութեան գրաստանաբը Ս. Կարոյրն ֆունտ սայեղի պիտի ըլլայ : Գրե ընկերութեանը քանասացի ճառաներն եւ մերձակայ տեղերն մեծ օգնութիւն պիտի դան, չի կրնար արտակուսել :

ՏՆՏԵՍԱՎՈՒՆ

Գոռնատոմ յուսանկարը ճորդքն :

Ղուսանկար սոք ըստ մէջ զնելով՝ խաւաքարը մէկը ասնելու է. այնուհետեւ յուսանկարը շարեկառք եւ հալած միտ մէջ թաղի ինչու է : Հանելէն ետեւ սոք արգելով (է-իլ) աւելորդ մամ ասնելու եւ պատկերը բամբակով շինելու է :

ՄՈՒՐՈՒՆՈՒՐԵՐ

Երրոյսյի մեծ գրաստաններն :

Ղաղաղեական ազգային գրաստանը հիմայ 2,078,000 կիք ունի, եւ երկրի վտայ ամենամեծ գրաստանն է : Երկրորդն է Լուստինի Բրիտանական թանգարանն որ ամբողջ միջին Տատր շուն : Միւսներն գրաստանն 800,000 Հատր ունի, Պերլինը 700,000, Տրեզորները 500,000, Ալեկնուսինը 300,000, Տարեկան Աւստրիան 30,000 միայն : Բայց ունի 25,000 շատ կարեւոր ձեռագիր :

Որոսաստանի յագիւրներն :

Որոսաստան 686 պարբերական թերթ կը հրատարակուի : Քաղաքակառնութեան վտայ կը գրեն 78 ամերիկայ թերթ, 30 ամալ թերթ, 81 գուսասական եւ ստիկանական լրագիր, 15 հասարակական թերթ : Գրուած թեան կը ծառայեն 109 լրագիր, կրնի 86 : Գեղարտեստական, թատերական եւ երաժշտական լրագիրը 15 հաս են, նորերուկի լրագիր 7 հաս : Պատկերադարը են 35 լրագիր, երբազործական 33, եւ միջակազգայական եւ մասնախօսական 82 : Պատկերապատկերական եւ ժողովրդական կրթութեան կը զարկէ 15 թերթ, իսկ մանկական թերթ 15 հաս կը հրատարակուի :

